



Empress of India



四

13 (1) ΦΙΛΟΣΦΗΤΕΡΑ

1849

卷之三

ԱՐՄԵՆԻԱ - Դաշտին Վարչութեան վայս ըստ խորհրդական
ծովի է առ Սևալ առ յուրիքը : — Կանուգութեան ու Ամենամեծ
Ռուսական առ Հայոց առ Տարածքը է կա, առ ու Ամենամեծ
պատկերաց առ Տարածքնեան կ'ացեան ճափիւ : — Ունեաւառան
Պատկերացը ցուրիք :

ԳԵՐԱԿ. Վերին ցիստան թափանքը:
ԳԱՄԱՆԾՈ. Խառնութեա առհօսանքի ժամանք:
ԱՐԳԻԼ. ՅԱ ԵՐԱՊՈԼԱ. Սարդինիայի գլաւածը: ՀԵՂԵՑ
Հառու ցանցը վերաբերնը:
ՀԱՄԱՐԾ. ՏԼՈՒԹԻՒՆ. Սահմանագիր ժապավա:
ԱՐԴԻՇԻ. Խառնութեա կու բարութ:
ԳԵՐԱԿԱ. Յանձ. արքային հիմանաքիթը: Գեր
մանական կողը: — Շահպետաւորութիւն մէջ խառն
ի իշխան: — Պարզ. Խառնութիւն կառավարութեա
և առողջացմէ: Տերպեր կ'առաջարկեն:
ԱՌԱՐՄԱՆԾՈՒՆԻՔ. Սակայնութիւն Զարդարիկի խո
ար: Օգերեալ են իր կատ մաս պարեար: Գործ (Հարու
տակի թիւն):
ԲՈՒԲԻ. ԱՌԱՐՄԻ. Մակարաւա առհօսանքներու առ

Emissions

ԵՐԵՎԱՆ, ՓԵՍՏՈՒՄԻ 12

ԱՌԵՎՈՐԾԻ Խաղաղութեան մէջ ու պարժ քառակա և բարձր՝ բայօթ ակրոնի բիւներուն ու Խաղաղի Հիմնկուան շարժմանը վկայ ծանր կերպով մը անդադար գաստարութիւն կը բանեցընեն։ Սակայն է որ աս բանս ամէն ասեն իրենց ոսկըրական մին է, բայց զարմանաբն ան է որ Հիմնկուան ժամանակս իրենց լրազիրենուն երեւեցիները մասնաւոր Գայլիկ Վասպիսի վկայ շարունակ նորաւասար գաստասամնեներ կ'ընեն եւ անանկ հաճութեամբ ու պաշտպանելով կը խօսին որ նոյն խօս Ես ոտքիցից մը կ ուցէ չ'ըներ ։ Եւ որովհեամբ ասուց Անդգիւացոց մէկ զօրաւոր կողման (Վարդենի բուն հոգին կ'իմոցուի եւ զանուզան Հետեւութիւններ կ'ընեն ծագիլ, անոր համար հասաւ զայլիքներ)։

կենական պրեգ բաւրսի ու պաշտօնից ոն երես
մարդիկներուն զաման մէջն է, որնք իրենց երես
ծառ ուղերձ եւ քուզաքահանութեան ու օքիան մէջ
մէջ սկիզբաները պաշտպանելու համար՝ առաջար
ելու և հայր իւնական ուժք իրացնեական առեւ Երիս
ուրդ շառառիչն ըրման է, որն որ իր նախորդին ու
անց ան ըլ աղջն ու ծանր պարագութան իւնակը զ
արքունի եւամբ քանի առաջ ։ ։ ։ ։ ։ ։ ։ ։ ։

որք ուղարկեալ զրոյ առ աւ : : : : : Համաց պրոբագան, մէջ առ տարբարական կառավագործ ի և ան պի օնութը՝ որ ուրասացին երկար ժի՞մն ուղարկեալ առնելու գի՞տ Եւրապային առնելու աղջ կութերն մէկ եւլու : Լուսոց տիրութ է : Համաց արդիութ մէջ եղան զոված ական : շառանձնութը թէ Քարծ բայց և թէ իրաւուց կողման աւրութեան առ իմ ու իշխանութիւն առ առ մն, որ Ա Երիբանը և իր ենուն երանեկութեանը եւ բարդ կայութեան օգնութ համաձայն հարցուցիւ : Քի մանզ Եր մէրթառութ յոցածի իննույն որ իր են ուրիշ մի շնուր : բայց եմի զի՞մուղ պարսի մուտ համատու իսկական իննույն յունիւն : Եւ մենաւունիւն առնելու

բանական է ու բարել, և այս պահպանութեան մեջութիւնը առ Պրիմակի ժամանակը, ու այլ գաղցիացն ազգի շահակը՝ Պարիսի քաղաքը Հայոցիացներուն յա ձեզին կիւնայ տառակել, թէ որ պատեարակը նոր սկիզբ է Մանաւանակեր տպատճեար թիւնը՝ ուստի Եսիլներորդ եւ աստվածաքերորդ գործերուն ապա տուժքութիւնը պահ ըմբնաւ, միայն ոս տարր բարեկամիք որ մեր որերը պատեարակը մնայան լու կամ Նեխոնցին կամ Համար (Մանաւերսւ հե

Տառեկաց դաշտակցութիւն մը չկոյ ։ Գրանիքին
Յափէփ կույսը Գրեա իր շրջ զին հինգ հար
հազար զբարժ բանակ մ'անձի , որն որ յազդի
թեան փառքի մէջ շարադր և պատրազդի զ մո
րութիւններուն փարտած բարպար անօրինակնել ին
ու իրաւունքները թէ և ներս թէ վարոր պիտի պաշ
պանէ ։ Իր կործենցը ու Վազգնու ուխտավ բաղա
շնէնք իր հասորակութանութէն ան զինուարական դր
տունի հրեացական զարութեան մը հետ փառել ։ Որ
եռեւ բնաւ Առանուանի զըրքն ու բացուարական
թիւնը կեցած է ։ Հաւա մահաւանիք թէ Վազգնուց
ակրան թէնք մարգրիներուն կողման մինեւու
ապրեն ին մը կերպուց , որ Խառնիցի ունեւուն ։

իրենց բանելու համբառ և թէնայդ զահընի դիմու-
րաթեանցը համապատճենն է . . . Հիմն բան յան-
տան է որ մենք (Եղիշեացինք) այ ասեակ զօրու-
մերութեան մը չեն հասաւածուն ու աւ ուղիւն ը
սեպեան թիւն մը կազենք : Դրաբարք իրար հ
պայծառ թիւն է որ թիւ տերութիւններուն չփախու-
աց համաց անունը յաջ օգութեամբ չէ : Եղ զինաք . . . ու
թէ որ երբեք առն մէկ զու է էն, որուն մէջ Ան-
դրան Վասպարիան առն կրցուն օգութեամբ թիւն,
պարուարութիւն ունենայ իրան է, ուր որ և թիւն
կոն գաւելիք է : թէ կեզ աւ որութեան ու արձ
կազիւութեան, հայու ըստաւորն այ, յասուցագ
ու շափառութիւն սիրու կուապիութեան մը
թու է : Հայ հորիւաս որութիւն շեց բարեւ թէ է
եր որ Վասպարիա կրցուն թիւն առն է ձեւութիւն ու որ
է քրու նուաս համարում անհետու, քանի զի ան-
մեր ու մերժաց սկիզբ (Բայցերուն) : Ըստ Այ-
սիյ տօղին մը, Բայց, զի՞զ կարքարացը իր
լու որ առ բան ընացը Եղիշեական տպը կամ Յ
զուշն չէ : Ես վասուհութեամբ կը յարաւեք որ յ
շերթար առ երիշ մէջ ուրութիւններուն իրա-
քոյ ունեցած յորդութիւն մէջ յայ առ մասք մա-
զու մը մասն սիրն զօհ Եղար, և Վասպարի-
ան անեցած բարձ համարակալիք՝ ըստիկան

թեան փոխորդն սպասարկը ընդունելու վախճան՝
Վասնակ բարեկամներն ունեն տակէ ոչընդուռ խաղաղա-
նեցու զուտիպութիւն ։ Եւսարքով ուն աւշագութեամ մը
հետ մը կապրացն թիւները պայմ փոփոխակի բար-
դավթեամ ու հաւատաբանթեամ վույ կրնան ըլլոյ ։
առանկ հիմնաց քայլ չհաւատաբանած ուրիշ ամսն
մարմաններ կառաւ եւ պահանջան ։

զարգանակ)՝ ազդէն կը մերժուիր: Կարեն է որ չափացուոց երկու պիտուղը լրացի կնէ երբ ու այս մեջ եւ Մասնինի քրօնիքը: Եթու Բայմերադնին դէմ պարագաներու հաստացած մը չզննին, ըստ լրի՝ որ Խոսկոցուց գործքին մէջ խոր-դափ ու երկդիմի ճամբար բռնէց, Անգլիացւոց պա-տռուց բիծ բերաւ, մեր բարեկամ տէրութեան թշնամութիւն ցացուց, եւսպին:

Տաղայ Վերեւուց որ նոյն իսկ Աւստրիան ալ տա-խոռքեալու վրայ հաստատուի յայս մը չունի, եւ

իր կազմանեւ տուն բան առցն տուած է ու կը պրա-
տրաստուի : Տերութեան ամեն կօգոք եղած զօրա-
ց աղքի զարմանափ բոլո մըն է . զրի թէ զինուորա-
թիւն ընդու կարուց մինչ աւնեցու երիտասարդ
մը շնայ որ բանուած չը լսայ : Ասուց մեծ մասը իտա-
լիա է կը բժի այ :

Հաստատութեան պէտք զամենը համար կատարեալի անելքն ու աւելիքը կը քննուին, որով մինչեւ հրեան կարծուածեն շատ աւելի պէտք գտնուածցաւ. և Ես եւ էտեւ գտնուածը վայ է: Ըստերը ձեռք իշխան վարագոյն իրենց պէտքը զիշերները փաղոցներուն մէջ կը թաղուն:

— Կայսր կէս մը հպատակներուն սիրութ շահելու, կէս մ'ալ ամէն պաշտօններու հաստատութեան աւելիք աւենելուն համար՝ յանկործակի սոցին անգին ացցիւը թիւան կ'եղիւ: Աս օրին մէկէն ի մէկ Օլմէցի զօրանայր (Եւլըմ) գնաց ու շուտ մը թմբուկ զարմէւ տուաւ, որ պիտօնութերը ժողովուն: Ասդ

փարձել կուզեր որ զինուորաները իրենց ծառայութիւնը կոտաքելու մէջ բնչ պատրաստակութիւն ունեն և քանի բայց մէջ կու գոնք կը ժողվարին, և համաթիւամբ տեսաւ որ 8 բազի մէջ բոլոր դորքն եւաւ ու պատրաստ կեցաւ . Ըստ համուր ան զինուորաներուն Յ որ ձի կերպարու ապ հրանուց : Ա ԱՐԴՈՒՍԻ Խ ՎԵՆԵՏԻԿԻ : Միլան, Գեորգոսով
Յ: Ասաւուցը սպասապեալ տեսեներով որ Խոսքուց ու պատրաստիլու բազմանդիքն ու պատրաստութիւնը օրեւ որ տեսնապատ դրոյ է, նիկն ոչ ամէն կերպ կարգադրութիւնը հազար : Գիշեան գետան քովիցը հրմա մէծ բանակ մը ժորից, եւ պատրաստական գետպերն ու զինուորական հրանուներով շուտով հաջորդելու համար ինչենդեկի սահմաններն ունեն գետ ի Միլան և անելից ալ դէղ ի Ալեքսանդրա ու Բանաւ Հեռագիր գնել տուաւ : Միլան քաղաքը ան առաջնանին ամբոցայն շահագույն ու թնականութերով պատաժ է, որ բազարացոյ մէջ մ'աւ ոսք կը լըրու փորձը՝ զայտ այց քաջընին փուշ կրակի անձրիւ մը բերեց, մօնիկը դարձնելու պատճենութիւնը պատճառ կը բարի :

դէնքին ու վառօքը կը ցուցիներ որ Լուսարտութիւն
առջի անգամնեան պէս ամէնքնին Անկարայ նորդեն
ուր ելլից դիտուրութիւն ունեն. բայց Տիման
զարձիքնին ճեղքիքնէն կորուցնցնելով՝ միայն զրաբ
խռապաց ոց օգնութեանը կը սպասեն :

— Ա ևնետիկ, Յունուարի 20: Անգղիքը
“Անդունական պարզու, բայտած բարիքը կը գրէ որ
“Անեն արկի պատուիքըներուն Հայաբն մը, որ աշ-
ուարհքի ովնագ երեւերիներուն մէկն է, պիտի ծա-
խուի հզիքը: Եռախուելուն պատճառն ան է որ կտ-
ուափառութիւնը Ասարիացոյ գետի պատուիքընը
շաբաթակիլու: Համար ստակ զանէ: Բայց ասոյ-
ւ Աննեստիկ քաղաքն իր գերընի փաստ որ որոշիքնը
կը Կորսիսցընն: Վեգիտացիներն շատերն լնիքըն-
թիւն մը կազմուից զբանալուի գրին որ նշյն պատ-
կերները գնեն:

— 1) Ենեսիկ, Յունուարի 25 : Քամի մը օր է որ
Սորբիանիպի Նորատորմիցն շատ նաև մեր նաև
հանգիստ է կան ու երկաթ նետեցին : Մեծ նաև
ըստ Անդ մայր առ ներ են :

ՄԵՇՀՅԱՆ : ՏԵՇԺ, Գետորուարի 8 : Կայսերական կանգալքին նար տառն քաղցրներն ևն Քեշքեմդու Դարայ : Հունվարի 15-ին Կուան քաղցրին այ առաջակա էր, բայց շօքին իր գործութիւնը յատաշ տանելու համար քաղցրէն հեռանալուն պէտք տես զայտիք գեղցրներուն հետ միանալով նորէն առելան, կայսերական զբօշը վար առին, ու հեցոյն Պողոսին սկսած սրաւալ : Ըստ համար նոյն քաղցրին վայ նորէն զօքը իրկուեցա : — Պանևոնին կուի

ԱՅ Դ. Պ. 12

թա ափաւ եղու արիներ գագտեցընեն։ Աս կերպով ձեռք բերուած հանդպատութեան առեն՝ Գաղցլոյի հետ միանուլով Նեապոլոց թաղաւորին պահպահի ուղամաններ առաջարկեցի, որոնց նպատակը՝ Սիկիոսից գործքերը հաստատուն ու տեւական միջակի մը մէջ խոնդեին է։ Աս բանին վրայ եզան խօսակցութիւնները զետ լինեցած չեն։ Կրտու հետ ուստերապի մէջ եղող զանալան տէրս թիւներուն իմ ծառացութիւնս կամ միջնորդութիւն նաև իրեւաստեն՝ վրայու ու զաներ ան եղան որ պատերազմին աշխին եւս մեջնորդ խափանեմ, ու տեւական է։ պատաւաւոր խազագութեան մը հիմ զնեմ։ Եալըննիս միշտ ան և որ արապին տէրութեան անց հետ ուղարկուի որ կորդելի է նև խիստ քարեկա հանդուն կապուցութիւնները հաստատուն պահեն էրը որ տէրութեան գործքերուն պատար ները

ըստ նէ, անմիջապէս ան գործընթացն վե-
տապերեալ թղթերը առնելիք դնել կու տաշու-
նանք խոսիւն վերջ թափունքն տերութեան ներ-
քին պիճակին անցա, ու Հաղկաստանէն սկսելով
բենձափի մէջ զարհութելի ապստամբութիւն մ'ե-
աւ, ըստ, ու Հաղկաստանի թերհանուր կուսակա-
զ արխութեցու նոյն երկրին խաղաղութիւնը հաս-
տառակ պրակը համար մեծ պին պրական զար-
դիւն մը ճողվելու, որով որ իմաս ապստամբութիւնը ու-
ժեմ կը կուռի ։ ։ վերաց այս ամենայնի բրիսու-
սական Հաղկաստանի մէջ հանգստութիւնը շվերդո-
վաց, առ տրամադրութեամբ՝ օրուն որ պատճառ
ալ չեմ արու ած, ։

ինչպէս որ արդէն մինչեւ հիմա վնդպիտից երեսի լուսկիներուն դրածներէն կրնար իմացուի, առողջութ անոցին երկու մասերուն մէջ ոչ ու գահաժառա-
ռութ եան զէմ սասափի ընդդիմակի ինչ եւա, մասա-
անդ արտօնութիւններուն հետ բանուած համեմա կույզ: Առենուկապներուն կամ ըրբաւուսն-
ուորհրդատան մէջ զէմ խառնվերուն զինաւորնե-
րը լորո դրա կէմ ու լորո Աղենէլոյ էին: Ե եր-
ինը արտօնութիւն քազաքականութեան վրայ խառներդ՝
առա որ, Բանի որ ևս խորհրդանոցին մէջ մոռած էմ
էն, առիկու առաջին անգամն է որ թագուհին ը-
րբաւոր լուել թէ Աթշառ օսուր աւրութիւններէն
արեկաման մէեան նշաններ կամ ցոյցքից կ'ընդու-
ին: Խոզին մէջ առ բանին վրայ միայն ոս կոյ որ
աւագուհուց բազմանդրք միշտ ան է որ արտօնութիւ-
նը բութէ անց հետորաք որ կարելի է նէ խիստ բա-
կանակին կապակցութիւնները հաստատուն պա-
տեն: Հաս ուրախացաց, կըսէ, լսելու որ կառավա-
սի եան բավականին առ է, որովհետեւ մինչեւ հի-
մա կը կարծէի որ նախուացն խորհրդ աւշունները
(պաշտօնեանները) միոյն ան կ'ուզէն որ ստորիկ
հասնգաւոր կ'ըսպով մը օսուր տերութեանց զ ործ-
ութուն մէջ խունանին: Սորինան մէր գետպանը
նուուղաց զ ործքերուն մէջ մօսա, ու տիխպուեցա-
ախիսանոր զարս եղիլ: Աւարտոն՝ Եղիղվայի
ունած ձամբռուն վրայ պյուշափ նեղացաւ, որ իր նոր
պատր գանին անցնիք՝ տուանձնն գետպանի մը ձեռու-
թիւ մէր արդու նեղաց խճացները որժանի չսեպեց:
ատիսյի զ ործքերուն մէջ մօսնիք, և ասոր հե-
տեւութիւնն ան եղաւ, որ նէսպորց թուղուցին
և իր Անկիմուցի սպասումն հաստակներուն մէջ և-
րու քաշպական պատիւտուիք մինչեւ հիմա կը
եւէք, ուր որ ենթէ մէնք մէր խրուտն ու օգնու-
թիւնը նցն թագաւորին մասաւցած զ լուսինը նէ,
ու իւր արդէն շատանց լընցած կ'ըլլար: Կազմ ընե-
ւ համար՝ Նորապայի գրեթէ ամէն աւերութիւննե-
րուն հետ ունեցած յարաւերութիւննիւ գոհ ը լիս-
ու կերպով չէ: Այս մէջն միոյն մէկ տերս թիւն

ու, այս ինքը Կազմիկա գուրս կը հնանդր առնել, բայց
ապացակի հետ այ մէջնիս ավելի ը լուսուն պատ-
ճառ ան է, որ նոյն ակրութեան ներքին գործը-
ուն մէջ շխատնու է ցույք: Ասկէ վերջը ակրութեան
ի ըրբն բաներան վրայ խօսելին ենք: Եթու Սահմա-
նակ առաջարկեց որ թագուհի պատվելու պատա-
հանին մէջ աս խօսք զբաթ: “Ի վերց այսոր ամե-
նայնի շատ կը ցանք որ սպասուած Ըստ ձեր Մի-
տիքանութեան առջևու ամենայն հոգուակիւթեամբ
ներլու որ ոչ ձեր Մեծափառաթեան օստար ակ-
րութեանց հետ ունեցած յարաբերութիւնը, ոչ
ու մեր եկանուորին պիտակը . . . պիտիւ Հ՝ որ կա-
նանալու ուրախակից ըրպատ կերպար որ ձեր Մե-
տիքանութեան առջևն եղելու: Վակից վերջը եր-
ու հոգի մէկը կառապարութեան կարմի մէկորդ
առաջնորդեան գէմ՝ խօսելին եօն: Այս
պիտիւնին առաջարկութիւնը 50 քուէի գէմ՝ ձե-
ռուեալ մերժուեցաւ:

“Աշխարհա պատապարաց խորհրդատան մէջ որ
Դիբացերին” Եթու Ադեմզէին առաջարկութեան
մաս առաջարկեաթիւն մ’ ըրաւ: Պ. ա՛ կերպացեցին իր
ուրիշն մէջ բացացաց ըստ որ ես սննդու կարծիքնեւ
ո՞մ, պատիք որ չեն ավել որ Խաղաղից գործեկուու

Այս պիտուղութիւնը ընկեր ։ Տանտեսեց թէ Կու-
մեմ որ Անդ զեային՝ Եւրապայի քաղաքականութեան
հաջոց ունեցած աղջեցութիւնը Հաստատուն մաս-
ուցց մեր կատախորութեան հիմա ըրածը օրինաց,
գատշաճութեան և գուշանց գէմ է, մասնգամացն
ույժի բնի ձշմարիս քաղաքականութեան և Խնդրի-
ցի սահմանադրութեան հակառակ է ։ Առոր պա-
տասխան տուաւ Նոր Ճնն Ա-ասուէլ և ըստ որ Պ-
Ռ-Շըռայշ-իին ըստանիլը սխալ ըմբռնման մը վայ-
գինուած է ։ Աւարդուցի կրցը-ը, ըստու Երեւելի
որդուագիտ տարրք մը Ընկ վաս խաւրեց, և անոր
եւոքովն առաջարկեց որ Խնդրին իր ու Ասրդի-
իսայի թագաւորին մը չ միջնորդութիւն ընէ ։ Մէնք
աս միջնորդութիւնը քսնի մը թէւեթիւններուի ըն-
ունեցանք, զրոյն նշն քարագայ էու մարդը անօի-
տարեն հաւանութիւն չ չուաւ ա-, որովհեան կոյսուն-
ցուած հիմն հետ անալ չէր ուզեր, եւոր մենք
պայսեր միջնորդութիւն մը առաջարկեցինք, բայց
ուղղինիցի թագաւորն ոյ որոշու եր որ Գարդի-
ին օգնութիւն ինուրք ։ Առոր համար Անդինից և
ապլիայի կատախորութեան մը չ թվակցութիւն
կըզան ։ և Գարդիա մը բաղչանացր Համաձայն
հաւանեցու որ Խտախոյի մը Վւստորիցի գէմ պա-
հարացը սկսելին ետ կենաց, և մեզի հետ միա-
պահը երկու աւերութեանց (Վւստորիցի եւ Ասր-
դինիցի) մէջ զանէ ։ Եւկըորդ օրը Պ. Մ-Ն-Զըռայելի
ու առաջարկութիւնը ետ առաւ, որովհեան Նորո-
ւն Ա-ասուէլ ըստ որ Ետեւեն նորհրդատան մը չ
ուսուեր նիւթերուն մը չ իրեն միշած բաներուն
կայ իսաւել աւելի պիս որ ըլլայ ։ Առաջ խորչը-
անացին երկու մասերուն մէջ ող պաշտօնեաւ
երուն կազմի յաղթեց, և գոհախորութեան պա-
տասխանը երկու օրուան մը իրենց մասոցը համա-
պահ շնորհեցաւ :

Համանակ մը կոր որ մենք սուր ազգաց խոր-
շը անպայծերուն մէջ եղան ներկան ու եթէ միտ կը դնե-
ք քան թէ Հրծաւ առյօ ասենք բուն մենք քա-
յլաքանա խորունկ մասք օրծաւթեան մը մէջ հիմք
ուցց յանկարծակի ու ըիշ աղդերուն ապաս հենաց-
ամբ գետի մը կոչմի հնչչց Առաջ մէկն ի մէկ ըն-
ուա արթ ընդունէց, ու բան մը հայրենիքին մէջ
ուղարկու համար բաւական հոգ ու խոնքի, կերպ ու
իր ունեցաւը : . . . Հունոր միջնակի մը մոտպրո-
քինը զրի բաներուն քրոյեն զարձուց, ի միջայ
որ ամենոցին Անդ զիսցաց խորհրդ անոցն բացւուն
ունիք նոյն երկրին զարսեմինս ու անոր բաներու-
նուն մը վրայ ամենալավ աղդեցութիւնը մաս-
ելով պաւուք և որ անոր մեծութեա մասդիր Ըլլանք
. Հրծին մէջ զիանին ժաղավորը ու առհմանագրու-
թուա համանայն ունեցած իշխանութեանը պաշտո-
աներուն վրայ պիտի բանեցինք: Հրծին որի ուր և
զանել ու զիսուէ որ արդպահական խոր-
շը անոցը Եւ բայց միջնակին հիմ եղան գաշանց
ուցց յուն զէն ճամփայ մը պիտի բունէ: Հրծին յու-
ղու և որ բարձրանակին աղդը միուքը ընդունեած է ան-
անդանութիւնը քանի տարուան պահնաքի պատերազմնի
և կատարածն է, որուց մէջ առյօ ազդը Վասարինի
ու մանուկ ու անդուն զանանցութեան մէջ Հր: Առ
աշնութեաց իրաւ անց համար Վասարին ու Ըստ զիս
անդուրով անմի մասհաներուն մէջ վետի պիտի ան-
ու միաբեցին: Առ զանանցութիւնը Հոգին ու Ի. ի-
մաս, Դրաֆախիոր ու Աղդեցուը եղան պատերազմնի
և պատեստին են: Պաշտոնանձնութիւնն իրաւ իրենց

մարդկան պատմութիւնը մասնաւ, բայց պայման ոչ եղաւ : Խարճով անույր բացուելու առենք թուղթ ունեցած առաջը մասի առանձի մասնաւնաբնիւր բնիւ կա, առաջ ո խօսաւ՝ Խապահուն թէերակղպայն մշջ խապահուն թէեր հաստատուիր : Համար ուսումնակիրներուն զէն թիւնաւոր տերաբժիշտութիւն զարդ անը՝ իրրեւ երիտաշնաւ ու առանձիւր խուն կը ուշանակուի : Այսի խօսքը հաստատեց որ Եղբայրութիւնն ըստ շարժեցված՝ արիեւ զպավետիւնը դպրուցիւրը համար Արկիդիսից մէջ անդպայի համախօսութիւնը պիտի որդիր համար էլլու, և նոյն պատմասաւու ուրիշ պատմերացման ան- միտիններուն ու : Անդիքան ժամանակակից մա- րդկան ըլլու : Մէր զարգացական խռախխութիւնները ու պարտիա մասունք է որ ամեն բան առան ու վայ- ու, ուզո՞ կազմակերպիթ իւն երեւ որ ին ունենալ ու դրանուածիթ իւն զազելու համար համատարան չափ կայ, մինչ առաջադիմութիւն կը պատար : Առ առաջ ու ու ու ու ու առանքը հիմն վայսահամար է : Ազ- արու ներքին կենացը մշջ բնիւ Համարութիւն թիւներ ու արդեն նէն, առաջադիմունուրուն իրարու հատ ունե- ան կապակցութիւններուն մշջ այ նորմերը կար- և բազուգաւորն ընկերութիւնը պիտի պայման պատ- առաջադիրը թէեր խապահուն թէեր միայն պատմական կը լլու : Խակ խաղաղութիւնը միայն պատմական մշջ առաջա- առաջին պայա իւն ծիչ : Այս խաղաղին մշջ առաջադիմութիւ-

զցոյն ածեւքան բալըրովին հակառակ գլ.պ.ք. մ'ոլ կը պատճեսի, ոյս թշնը՝ թնեմային ազգաւայրին թիւիլը, զորն որ նուածելու համար Հնդկաստանի կուտակարք ուղարկելով և առաջարկելելով ու իշխ էլեւ էլ չու

ըստ մէջ ոչ մընարդ պիտա՞ր բլուզ, ոչ որքեար իր ծառայութիւն ուրիշ համարացնէն: Ծագման երրորդ մէջ խովանիքնեւ ծագեց վախը Հնդկացւոց առինք ու կու առա որ ուրիշ ապդերուն մէջ եղած ժամանակներուն ու խառներուն վեռութիւնը մը բարձրացնէն: Վասնա ները որ զորքեար մէջի բարեկամ մասոց: Անդպահան ազգը տեղութեան հասաւասար թէւան, ահ հանապահան ապագանման ու խաղաղին առ աշխարհամաժամ մասին բռնիքը մնացէն որ իր տանը, Կոյրուց ուրիշ ապդերուն մէջն ու առը և անդանաբռնիք կը պահէն Կարգի ու խաղաղին աշխարհին օրինակն է, եւ ձեւը զրոյ պարզութը ունականիք շնուրաք: Աչ որ կարդը կ'առէ նէ, կը թունանոր ուն ազգեար, որին ամեն մահմանցու նորը կը խռնէն:

— Ամսայ Ին Օսմանեան գեղազանը՝ Արհեմէա վաշտու, Դարջիայի գեղազանը՝ Սևոլի ծովադեար, Սարդինիայի գեղազանը՝ Սանդի մարդէցը, եւ արիշ, քանի մը դեղազաններ թագու չըցի Ներկայացան, եւ իրենց գեղազաններ մը դժմէ ըստ անոր ճառացնեն. իսկ Անելէ Հանը՝ Արգինիայի մինչև Հիմն Լուսոն կեցող գեղազանը նոյն օրը իր ևս կանունեցն միաւ միւր մեռաւ չը ուրիշապես:

— Անտոն, Յանձնապիտի Հեն: Խրեկ Խարմանցի ժառանգ: Բշխանն ու իշխանութիւն թագուհի պնդելու կայսերական: Խրեկունը անոնց պատուացիւն խնդրութիւն ունի որ ըլլար:

— Гългътътътъ създава възможност за използване на този метод във всички случаи, когато е необходимо да се определи мястото на съдържанието на определен предмет.

፩ በ የፌትህ

ԳԱՐԴ. Փետրուարի 6: Պազճայի մաս պարտող միբհանին ամսերը փարաւացնու: Փարիսի կուտաքել Հանուրպութիւնն մէջ է: Պաշտօնեանքուն պարական վարժութեան ու առանձ սոսկայի պատրաստութիւններին իս սուս թիւն Հանուի ու գործիւրուն աշքը անանէ վախչացին, որ տաք եղերաշամարձակեցնու: Լուս. Կաբութու ու Ըստկանին պուռութիւն ու սուս թիւն անուն ենու:

ուր ասիսկել որ Դ. Առաջդիմն ազգային ժողովը բարձրացնելու առաջարկութեանը մերժէ, ու պաշտոնին աներան գետ՝ Խանութեան քուե աց, առ Եղանականին դաշտանին մողախնկելու, որ բոլոր Իտալիայի

բանին վրայ էղ է, ու շամերիսիէրը պատկազդի որոշուածուուց ընել գաւենելազին ու չշուգենանը տակ: Անձից ևարք ո զանցնին պիտի որ ընենին, որուց մեջ ուստինք առաջընթաց էղ էլ, ուզագրութեան պահանջմանը մինչ ու ունենական պահանջման մեջ ունենական պահանջմանը:

գումարաց, ու (30ին) 250 քուեկ դիմ 458 քուեկ՝ Արարի. - Առշնչին՝ պաշտոնակաները զատասահմանի տակ ձգելու առաջարկութիւնը մերժեց, որպէս հակառակութիւնը յուսումնական, ու խնացած որ

զես ժամանակը չէ : Վայոց 29ին վախցուելու օրը՝ խաղողը թիւն ուղարկերուն երեք բան շահել տուաւ . և . պաշաճն աները հասառութիւն սահցաւ, ու կատարութիւնը պարացաւ, մենակով իր կարութիւնը գույնու էր :

Առաջինը, ու դ. ասուլութիւնն, որ աղջային ժա-
զմէրը պիտօք լուծարի, որն որ լիսան մը որևէ եր-
կին վայ ծանրացած է:

Կառաջորոշմիւնը յարթելին ետքը պարփակ մէջ
շատ զուր կը խնդէ, մինչև Գետրուարի Տը քանի
հապարէն աւելի զբար մօսա, Փարփղ. իսկ շաբաթական
աղջային պահապանները բարդին ոչ Պարիզէն կը
հեռացընէ, ինչու որ առնձ արդարամբութեան
կողմէն ն։ Էլուսի որ շատ գնդեր ոչ կը լուծէ,

Սա օրերը բանապահութեան մէջ է 200ի կը համի, որոց մէթէ եւս լուրեազի՞ւ շորտական ապրանի պահապահներուն հարիւրագիւր, ու Տէղուանէ, որուն քովուն բառամի ուստի անունը մէ եան շատ

բաներէն վերջը արքեպիսկոպոսը իր կեանքը ապա-
հօգ չունելիով՝ Դիտրէնցայէն փոխառ է Քրոնի որ
Կայունած Ա. Քաշանացամբեանն քայլ դաշած բայց:

ԱՐԵՎԵԼՔԻ ՅԱ ՆԵՐՊԱԼՏՈ

Արտեմ. Քաջա. արի 23: Սարգմինոցի զետպանը
Մարդինի կամքը իր զետպանութեան թուղթը և
Քահանացագետն ներկայացաւ: Ընդ համբապես
ոչոցէն վրաւի թե իր կառավարութեան անուանը
Ս. Քահանացագետն ծանուցած ըլլոց, որ ամեն
յարձար միջնուներն ի դրժ որիսի զրութն զիմքը որ-
շափ կարելի է նէ՝ շատով իր զահն վկոց նորէն
Հայուածելու համար: Կայն գետպանը զետպանատան
համբ գտնուալ մարդիներուն հրաման իրկեց
որ զետպանատան զրատունը գոյեն:

— Արարուի որ Ա. Քահանացագետը՝ Հիշյի կար-
դինապը մասնաւոր գործքի մը համար Փարիզ խա-
բած բլրու:

— Յանուարի 17ին քահանցավետական օրը՝
քեն 41 հոգի իրենց մեծին չեւ Հռոմէն փախչե-
րպէ՝ Կայելզա հասան, և 11. Քահանցապետին իրենց
Հոգուակութիւնն ու Հաւատարմութիւնը ծանուցին-
ց. Քահանցապետուը զիրենի շոտ սիրով, և ուրա-
սութեամբ ընդունեցու, եւ իրենց Հոգուարմու-
թիւնը գոտիւնն ու օրհնութիւնը տալին վիրը-
խոսացու որ իր հանութիւնը ուղի կերպան ալ-
կինացընէ. Թիանդ ամէնին, ըստու, Աւագորոց մե-
ծափառ թափառորին ձեր զան ունեցած փառհո-
մեանն ալ պեսց է որ երախտագէտ ըլլաք, որով
հետեւ զենքերնիդ քոմլլիդ կը ծգէ. ասիկա ալ
ձեզի սուոցի գրգիս մը կը լլաց միշտ ինձի հաւա-
տարիմ, եւ մեծափառ թագառ որին երախտագէտ

2000WFSR3h_S1C0h0h0h0

Առաջ, Յունակարի 24: Ըստութիւնները եղան
լմինդան: Կառավարութիւնը ամէն կարելի միջնորդը
բանեցողած մինչեւ սոսակ ալ բաժնած էր, որպէս
զի քահանայացաւական նվազքին ըրած ազգեցո-
թիւնը կարենաց տէսպացընել: Բայց շատ թիւ մարդ-
գտնական որ ընտրութիւննոց մասնակից էլլոյ: Ե-
ասք համար Խոսական ըրադիր մը կ'ըստ որ Մարտ-
շատ կը խորութիւն որ արևատական ըրադիրներուն
խօսքն հաւատընք կարծէ թէ Հռոմեայի մէջ շատ
մորդ առ սահմանադիր ժողովրը կուղէ: Առհետ-
ագիր ժողովրն ու դոզը ազգը չէ, հարութեկ կուց-
մանէ տի մը խռավառէր մարդիկ, իսկ մէկալ կազ-
մանէ իսել մը խարս առ մարդիկ՝ զորմանք որ խոռ-
վասրները ամէն կերպով իրենց կազմը սահմանը-
ջունացած են, ու իսկ Գոնսդիդիւսիոնէլ լրադիրը թէ-
պէս Խոսպացոց լուսպիններան գրած ին հաւատողով՝
կը կարծէ որ սահմանազիր մոլազքին կողմի շատ
մորդ կայ, բայց վաստ է առեցընէ թէ ասկից շնկը-
նոր ներւէիլ որ առողք Հռոմեայի ապատամի կառա-
վարութիւնն կողմն ըլլոն, հապա անոր հակառակ
ան կը ցա ցընէ որ կերպով մը նոյն կառավարու-

թիւնը զար ձեւէ կուղեն։
— Առաջ բնապէս նաև Խոայիսից ուրիշ քանի
մը քաղաքները ստորագրութիւն ժողվելու համար
յայսարարութիւն մը կը պարագի, որուն մէջ պիտի և լ
ըլլար ժամանելին վճարոյն գէմ կը բողոքին, թէ որ
ույն ժամանելին Վասովիացաց խառնութէն բարդութին
Ըստ անոնեն պատ ուն մը պարագի, ուստի նէ։

— Ո՞րպիսակ Հառմանի բնակիչները կը հնուանան. այ որ քիչ մի կարողութիւն ունի դուրս կ'ելլի և Ասով քաղքին մշտի ազգանական ուժութեալ թիւնը օրէ. որ կը մէծաց:

ԱՐԴԻՇՆԵՐ

Պատրիա, Գեղարվուարի 1 : Այսօր թագաւորին անձամբ խորհրդանոցը բացառ : Թէ թագաւորին եւ թէ հոգեբրդին երևած առևնելլ Խոշովագործը շատուախութեան նշանակութեանը ցուցույ : Կացողոս Արքերդին գահականութեանը մեջ երեւելի կուորհներն ասունք Են . Վասուազիսն իշխաններան եւ, ժողովուրդներան գաղանական թիւն մեր սրբն ամենեն սիրելի բաղդատպներէն մէկն է, եւ նշանը իրաք կամուրջը համեր ամեն ճբերնիս պիտի թափենք : . . . Ըստնցն ննջ մեզի յառաջ կու տայ որ երկու բարեկամ ու տղուախիս տէրութիւններուն մեզի մասուցած միջնորդութիւնը շուտով իր նպատակն կը համեմ : Վասահութիւննիս պարագի կ'ելլէ նէ, պատշաճագլւ յաղթութեան յառաջ նորեն սկսելու համեր մեղի արգելք մը չկայա : Կայն պահուածութեան մեջ սարդինիսկան բանակին ալ վիրջն առ

— 1 —

Գ Ե Ր Ա Խ Ե Ր
ՖՐԱՆՏՅԱՆԻ, Վետրուարի 6: Վերմանական
պըտութեան փախանորդ Յովհաննես արքիոքոքը
ըստ Հնիկ օր Է որ Ֆիւնդ պատկան է:

թեայ որ որէ օք շատ զժուարութիւններու տակ
կիմայ: Աւսուրիք Գերմանիայի մը մնալու համար
ամեն ճիգը կը թափի ու ամեն կերպ պարագաւոր:
Թիւները, յանձն առնուց կը ցուցին: Իսկ որուշ
արտաքրութեան դեպքութիւններու պահաւորու-
թիւնը վասարեկը կը ջանայ: Առ ամեն խնդիրը
ողակը եղածնին պէս որոշենք: Համար՝ Տիւները Շինական
առաջարկութիւնն մը կայ որ Գերմանիայի իշխան-
ներու յալաքը մ'ը բը այ:

ՀԱՅՈՒՄ-ՀԱՅԵԱՅԻՆ : Յունուարի 26: Տաեր
մորդացի կառա պատրամիւնը ամէն հնաբըրով կր լա-
նց որ Ըլեղթիկի զորքը՝ որ թագաւորին տուրու-
առաված են, գարձնեալ շահի, և բուն երկրին բնա-
կիւնիրը խիենց ազդային կոստալարութեան զեմ-
ուաք հանէ: Ա երջի օրերը քանի մը զենքրուն մար-
զիկները սս և զանակաւ գրդառաւե՛ բրայրի: Ըլեղ-
թիկ - Հորդայինի կառալիւրութեան ուղուած ուղարք
մժարել չու վեցին. ասոր համոր Յունուարի 22ին
պաշտօնատերները զինուորները օդունթեան կան-
չցին, որոնց մէկ երկու տեղ բնակիւներուն հետ-
պոնուեան ու յաղթեցին: Կաեւ համբարդու-
ցայսէ աւ Ըլեղթիկ - Հորդայինի ոսհմանեւերը յար-
ձակողներ եղան, բայց անմնկը ալ վարդուաւեցան:

ՊՐՈՒԾ. Եկեղին, Յունակարի Յ Ասցյա տեղե
լուներ է որ Անգլիայի հառավորութիւնը հիմնակութ-
անք դժմ բաղդաբեր ծանուցիր է որ Պրուչի թա-
գաւորին Գերմանաց ոց Կայուր բարդը չընդանիքի-
— Պրուչի կառավարութիւնը իր ամեն բերգերն
ամրացրել ու պատրաստել կու ապյա

О Б У О К Т І В І В І В І І

የዕለታዊነት ተብል የሰራተኞች አስፈላጊ

Հնիկը ու առողջ զնուումի իննեւրով խնցուեց, որ մաղթացուղէ բանուած հիւանդը սասամի զբու-
թեան մէջ եղած ատեն ոչ ասոր եփածին ջարը
խմ. յու յրաց նէ տարու. թիւնը սնթապէս մինչեւ
մարմնայի սնկամնեւրուն հսմէնը կը տարածէ, փոքր
գլխն ու սրափ խառնուիլը մօզի մը ուեւ կը դա-
ղրիցընէ, ու մերջապէս մօզը կատարեալ առող-
ջութեան գիճակի մէջ կը հօնժէ: Ես առնկը որ
մաղդացաւողի գլմ. բուն մէկին կեզ կ'երեւաց որ ըլլաց,
“Զակասպիկն կ'ըստի: Թէ ուշաւու զիսումի իմու կ'եռ-
ու զի ամն վաս վ'ձիս մէ առամծ չ, բաց հոս
անանի պառուներ յառաջ րերս, որոնցնէ անոր
գոտակարութեանը փոյց տարակցա չըմնար:

Г. огънф. римските кр. също са изградени във форми
много по-известни и по-често срещани във всички антични строежи.

Այսու կը զբա Եղանակ թշոթ ակիցըր. Կը յօւսանք
որ Կատանցնու պոլայ քաջիցնէրը աւելի մանրածուն
ու աւելի ճիշդ տեղեկութիւն կը ասա:

ՕԴԵՐՆ-ԱՋԲԱՆԻ ԿԱՐ ԽԱՏԵԱՐԱՎՈՒԹՅԱՆ ՎՐԵ

Համառաքի: Օդ աւելոն երեւ պղընկը բարձր զիթուուր-
սերն մէն աշ միջնազօրտին խանաւութիւն քնչ ունեն-
ուու, ու պուհերա յարժարութիւն ունենաւուն է: Հայունի
ունե և որ երկրին փոքր շատ կոտ քիչ, երբեմ ու-
սկզբ բաշմա, թէ ետք երկրին զ զորչիք իր լուծարին:
Ինձ և անհարթն մէն ովհինուու, ծովուր, լուրին
ու զայսերը պարու ու անզադու միջնազօրտ իսի մա-
սունքներով (այսինքն գլուխերով) կր լցոնեն, ուրի-
շակ աներն ու անսահմանը յարունակ զ ուրդի զ ուրու-
իւն տան: Անդ միջնազօրտ երկրին խանաւութ ենուր-
են մէն պահպատ մին է, ու իր ընկաւուին թիւնը
ներման թէ ան շատուացին ու բարձրանացին կը մծ-
այ: Տաք որերը աւելի գուրչիք կ'ենչ, քանի թէ պակ
որերը: Խաց տակն զջարութեամբ տանսկ զիթուու-
թանայու: Պատ չէ: Արշակ որ ոզր տաք ու շաց ու
զուտ կ'ըրոյ, այնչու աւ խանաւութիւնը պոչ կոյտի
կը մէջ շատեանուիր, ու միայն ան անելու երբ որ
ոզք պազութեան տասիքնաւ մը կը համեմ, խանաւու-
թիւնը մոռափուսուին ու ամսիք ձեւաց կը անսնենուր:
Տաք համեմ տաք որերը մէր քերտն եկած շանչ չիւն
ունեն, թիւնը որ ոտակերպ վեճուիք մը մէջ կը մտնէ:
Որ աշ բար ըստաւուիր, բացի ձևաւուն պազ ու խա-
ռաւ որից կը անսնենուք բարակ ցոյն նման որ զին
թէ իւ պատ:

Օգին խնամքթեան ու շորտթեան տառիքանն
ու զարդիքու ճի կունաց շահաւշե , որն որ խնամք-

շամի (hygromètre) կը ըստքի: Խոնացածիքի ըստքի հետո տեսակ էն, որն ու խոնացածիքի մաքրությունը ուղարկած է իր վրա: Քանի եղանակը ուժին խոնացածիքի կամ միջնակի կը ցուցընեն: Թափքի չի ունենած արևի հական նիւթերը, բնագլա բազե՛ շրանքը խոնացածիքի անդարձ, բայց մնայ հսկանակի մազերն ու քեարի աղջիք չպնդում կը քայլաբա: Անուժեանը ինչպատճեան որ մազք ամենէն աւելիք խոնացածիքին ուղարկածնենքը ցուցընելու այս ժամանակը, ու ուժեան աւելի գերան զգացաւ է: Առաջը զարգացած

տանաւակի պիլիսոփան խնամաւայս մը չենից առանձին
մէկ թէ մասով, որու որ պատճառքայն կալորորդ
մախուցու մէջ մարքու եր՝ Առ բաներու վրայ հիմ
ան այս այլ գիտական խաղաղենք ու ոչ չենեն
մազու կամ թէ եմ և այս պահ ամենու ալ
պահանար խնամաւայթիւն կամ չափաթիւնն է. բայց
ամենին տեսիք օպասակար ժամանցութիւնն է ու որ
ծիրն է, որն որ անհոգնենեցուն խնամաւայթիւնն ու
շարժիւնը կը ցուցին: Վայ վրայ ժամանցութիւնը
ցուցակ մը կոյ, որն որ առափանաւոր ստիտուտի մը
վրայ շատ առ շարժելով ան անկողնոց խնամաւայթ
պիճակից շաւառվ մը կը ցուցին, որու վրայ որ գրու:

շատ համեմատելու ու մերս քննիկու համար Կամբը-
րան խուռացագիր կը պարձածուի, որ չուա այսէ է
ու ըստ Համբար Եղանձ է: Վերիս զրեթէ: առ ԱՅ ճեւոյ
ծաւած պահիք Խոջովունի մրց է, որն որ պատասխանի անի
կը քայլ Հասաւառած է, ու ամէն մէկ ծայրը մէջ
մէկ զնակէ, ու քայլ մէկ աւելակ եթէ եր նշութ ունի:
Եթէ ի մոր ծաւած բաղդան մէկն լուս Շըրմաշուի մը
Հասաւառած է: Ա Չ զօրեթքին զնի անինուն մէկն ան-
ցի մը եթէ քայլած լուս պես ազդ եցումի իւս կ'ընէ,
մէկն զորոշի լուծաւիք կը աւելուի, Շըրմաշուի իւսը
գորս կ'երէ կը հուա անոյ, ու Շըրմաշուի ունեցող
զնկակի անանկ կը պաղի; որ վիճ զարի նման մա-
սունք կը ուկանին: Ե՞ս Շըրմաշուան տուրքանոր,
որու մէջ զունդին վրոյ ուզ կը կայտէ մժնուզարտին
խուռաւով և ան աստիճանը կը ցուցին: Վայր Համար
է որ երբ որ պաշ լուսի լցուած շի: մը խցի մէջ կը
բրերէ, քան ցոյ կը կայտէ. թէ որ շիշին վրոյ ամե-
նու, ին ցոյ շըրկապէր, նշան է թէ իցին մէջ եղած օգը
այսէ ըստ է:

12. \mathbb{H}_n

Վթեղբանի իր մջի խօսութիւն առնելու ու պահելու բնույթականիւթիւնը, պայման ու դպրագմանները յաջող ու բարձ, չոփ ու առնենան ունի: Օդր՝ պիտի մէկ որոշ առաքճան կամ չոփ մը կենաց թայքին մասունք (Գոլորշիր) ընդունի, ու առ առաքճանեն մասքին կարօղ չէ: Ազադուները կը զուցեն, որ ոչի պիտի, մը ընթի տուրինենի ու ըսով ժայռած բլուր, ի վերաց ուսոր տևականի բարս ան շրաբին մասունքը մերկաց բերեն: Եթու, մը կամ եսիր մասաւաշտի անձրեւ չընեթ, կամ թէ ուշի խօս Քրիստով բանիք՝ 54 միտն բարձր մթնոլորտին մէջ պիտի համար ընդունի ընամաղաբենութիւնը շնոր չըկրնորութեանիք: Վթեղբանի խօսութիւն բանիք ու պահելու բնույթականիւթիւնը գար առելի է, ուր որ ոգին շարքը բաւելի խօս ու աւելի տար է: Եւս բարձր անձրեւ, ինչդեռ ուժիք կամ տար մզն բարձրութեան մէջ ուր անձին բարձր է, որ ըստեն, չուցին մասունք չընենար ընդունի, ի ուշելի է անձ տան, որ շոփ որ պարագաները յանու ու ըլլան, երկիր զ պրիլիք ծովի երեւն բար կամ հինգ մասն բարձրութեան մը ընդունի երեւ: Ես բարձր մէջ նաև անձին անձն բար պայծառ, ու համեմատի եամբ չը է, թէ կայսեր վարդի կազմեր երեքին մատ օգը պարտուուր, խօսութիւնը բայց, և կամ պայծառ բայց: Ըստ անզում կը որատէի որ անցիքը իւ ոչ երեւ մինչ շափառուր բարձրութեան կը հանդին: ու բարձրանու կիմայի մը մէջ իրենց սահմանը կամ միջար մէկ ու կիս մզնին մէջ կիրայ, ու շատ անզամ անկից ան-

Ակաբ է առար որ աղջիկ միտ դնել, որ ամբուրը
պղին սուրութեան աստվածանեն շատ կախում ունին,
ու զարձալ աղջիկը ուշ շատ անպատճ անոնց միջնակին
պղեցութիւնն էրնեն: Վճառաւոն առա ոչ չը օրերը
շատ զորութիւն էրը, ու առ խնամութիւնը առանց
աշքի երեւանակ հիմնին վերի կազմերը կը բարձրա-
նոյ: Ու որ արեգակի զարւար է, ան առեն առ գո-
րշիրը ծառենեաց մեր կենա երել, ու մեկ կայի մը
այս, առայս անքին կը բաժնասի կը ցադի, առանց
մեկ ան կը կազմեր, որ զորութիւն երաք ըլլաւ
այսպէս: Վայր համար որ անեն բան զողոցա, վիճը
ունենու ու աղջու կերեւոց: Բայց երբ որ պատ-
ոսի համականեր ան կազմերը վագեն, ու ան միջնորդն ան-
հանեն, ան առեն կազմանան ու չերեցոց զորութիւն-
ը բանաւոց, ու անմակը կը կազմի, որոնց աշխի ու
կերեւու: Հօրիս կը պատուի երբ որ արեգակին
առապայթներուն տարութիւնը առայս ըստոց,
ու կամ իրինաւ մատնապատճ տարութիւնը քիչ-
այ: Բնակու առջարկին վնասն միանեն ալ կը ցա-
րինեն որ իրինաւ գեմ հաստրակութեն տակեցը
առ երանու:

Ամերիկական Երկրի վայելն երած գործիքներից պահ պահ մէջ մասնելիք կը կաղախնի, որ որ առ առ զի տարբար է և առ առաջնութեան ու առաջնութեան առաջնութեան համար Համակարգութեան համարայն այլ եւ ու պահ ու հիմք է Աս Համբարք, ու մասնաւ վայ աղջ եւ ու ինձ անձ ապահովաները մասնէ շատու շատու

կր փառութիւն, որ տեսքերը հայոց միայն բայց ոչ ձևի մէջ կը սուս աւստիւզ, շարունակ ոտքի կորդերի գիրքի մէջ կը մօնիւն, կը վաղշն, կը բար, ուստի, կը բակութիւն, կը ցնութես ու աներեւոյթ կ'ըլլար: Խաղպէս որ ամսերուն ժաղթիւր կառապէից պաշտօն մէջ մասելին կը պատճառի, առանի ու ան հակառակ ցողիին ու աներեւոյթ բայց տակից է, ու տաք սղերու կամ հսկերու հասանակեր որոնց մէջ ու յատ աշխատ պատճառած էին, նորին ուստի պայտ ու գեցոյն թիւն կ'ընթիւ: Վայրերուն ցողիին ու աներեւոյթ ըլլար շատ անզ ամ ու ամսելին առէկ մէկն ընթիւր ըրութիւր ըստին մասելը կրաստ առանի: Այս տես նուն, որ ընացէս ցրես գլուխը եկաց աներեւ հայ Տք քեշեսիք չեղ ի ըսրան սուրառու զար վար կը շար ժի՞մն: Վար համեմենուն պէտք բրարու զայտ իշնուուր կա եթից ուղիւ կը տեսնան ին, ու առ վեճեն վար իշնուա առանելին կը ցնուին ու աներեւոյթ կ'ըլլար: Դ. Խանց առ երեւոյթին գեղեցկութիւնը առէկ կը սուրբարդի որն որ Գրիգոր Բարեկարուոյ սուրահարթ (զամեր շիտակ ընրած քամիքը տեսաւ, ու Պ. Խելուկուս Ռոբի նուն որէն կոմիսուորի Քարզայնասակարերի վայս կիսեց: Երեւոյթին ըստ պատճառը զանելը կամ մէկնութիւն առ զայտ կիսեմ է: Վայզեր կ'իման, եթ որ ըսրան զիւնուն զար վար կը զարուին, ու մէկ առար բարեսանութիւն սենեցած օդի մէջ պարու, իրենց բառանելերը կը բարեհուն, ու աներեւոյթ կը լան: Բայց եթ որ տար հսկասակ ամս մը զեզ: Եթեն զամիքը զար վար կը դարդիք, առ տաեն պար օդի շարքերու մէջ մասելիս՝ կը բանացած ու սակար կը պատճառէ: Վայ վնասթիւներէն առա եղած է:

(Հարսնակամիքնեան ուղիւ անդամ)

10086_LookUp

ՈՐԵՐԱԿԱՆ ՆԱՀԱՆԴՆԵՐԱՆ ԹԵՂ ԵՐԱԾ ՀՐԱՄ
ահճան ու յասացագիւն թեևան վրաց հանակաց
լուսդիմները իրը է պաշառնէ ետեւի յօդուածը և
հրատարակեն : Իսկոր բնակիչներուն թիւք՝ առ
անուած երկիրներունն ար մեկուղ մեպեզը՝
21,500,000 է : Միաբանուած նահանդներուն մէջ
778 դրաման գուն (առաջ-է) կայ, որոց դրամանը լուսից
210,000,000 առաք (գրեթէ 9,640,000 տակէ
քառէ) է, որմէ 125,000,000 թղթէ տակ ու
50,000,000 իրական տակ շրջանի ու դորժածու-
թեան մէջ է : Եղար նոյն նահանդներուն ընդար-
ձակութեանը մէջ 6103 անդ դիմակոն մըն առ է
շուրջ 1,400 դրամ է, որուն 4600 մընը միայն նոյն
անդ դիմակին է : Առ ամեն շոշեկարգներուն (որուն
առ բարպարակներուն չոփ առէ չեն) ծախըրը տապէ
ասքի 225 միլիոն առողջարի կը համարի : 1790ին թուր-
թառութեան (Քաղաքական) համար 75 առ է կար
ուորհանդուրի ճամարաններուն երկայնութիւնը 1871
մզն էր, նաև միներէն եկած մասորը 37,935 տուքա-
ու ելքը 32,170 առաքը էր : Իսկ 1847ին թղթառա-
սութեան առ զելքը՝ 15,146, ճամարաններուն երկայ-
նութիւնը՝ 152,818, մասորը՝ 955,893 առաքը-
ւ էլքը՝ 1,979,570 առաքը :

ՀԵԿԱԳՐԱՅ ԹԵՂ ԵՐԱԾ ԵՐԱՆԵՐԵԿԻ ՄԷԿԻ ԱԼ ԻՆքնա-
յիշներու (autographie) հաւորմանըն է : Շառ
մարդիկ կը գտնուին որ եղանակի անձնիքներուն մէջ
դրամածը կամ պարզ ստորագրանիւթիւնը առնելու
համար աշխարհն ստակ կա : Առաջինի մորդին
թէպէտ գրեթէ երազարի ամեն կազմելու կան, բայ-
ամէն անգին առ եղի Անդրիա կը գտնուին : Եցած
ասրբն վերջիւրը Պ. Հատճէսին ունեցած ինքնագիւ-
ներուն հաւորմանը համաւերը՝ մէջի փոքր ու շաբա-
րաներն առ խիստ մէ անկ գեղողներ գտնուեցաւ եթիւ
օրինակ կը րերէ Ա-ովու լուսակը եւսեւթիւնները
այսինքն ստորագրութիւնը, որս նեքն՝ Ա. Մ. Փ.
Մոդերոն գրեթը՝ 12 ֆաւան ստեղին 10 շլյունկով
(1360 պարուշով) ծախուեցաւ, կալունի մէկ նա-
մակը՝ 7 ֆաւան ստեղին 7 շլյունկով (810 գո-
ռուշ չափ) : Կարուզ-նին զիսկը քննողին տառա-
ծանաթութիւնը՝ որուն տակ հնադ թիւք տարա-
գրած էին, 8 ֆաւան ստեղին 12 շլյունկով (940

Digitized by srujanika@gmail.com

Առ մեր լուսի թը հենց առ առ է, և Վահկ Վաստիքան
այս ուղարկած ուղարկութեան հետեւ (հասունէն), ժէ Եւստիքա-
նը այս բարեւ են եւ, ինչ պարզ Տաճկառաւած էն: — Բ. Ա. Մինաս-
յանի արքունից գրութեան ու իւ խոհ յառաջ, ժը: — Գ. Կառա-
վան պարագան, Շուշին յանդ, Պ. Վահկառաւեանց սենակի
կերպութիւն կամաց: Մինիստրունց յափառն
ու մենակ սենակիւն կամացին: Գունդութիւն յանդ, Շուշ-
անդ Պ. Օսմանիի սենակիւն: — Գ. Զաքարյան, Եղի-
շանցուց: Մինիստրունց գունդութիւն: — Քարտուն ու Հայ-
ութեան Մինիստրունց գունդութեան հետեւ: — Խու ու բար Հ.
ապրեւեան առաջարկութէ: Ազգին իւ ու արդյունք մինչ-
կան կրծքա թ զի ուներէ: